

իւր ծանրաբեռն գործ ունեցութեան մէջ, կ'երեւի թէ կը պարապի նաեւ գիտական հետազոտութեամբ, որոնց շնորհիւ պատրաստած ունի եղեր թաւն (dysenterie) կոչուած հիւանդութեան դէմ առանձին գեղլ մը շատ օգտակար, զոր Հնդկաստանի կառավարութեան ներկայացնելէ վերը Հրատարակած և լուստոնիի լուստոնիի Lancet և British Medical Journal նշանառոր թերթերուն մէջ, ցաւալիք է որ Պ. Վ. Հայկալունի ոչ գեղին ինչ ըլլարը մեզ՝ կ'ամացնեն, ոչ այ վերցգրեալ թերթերուն թիւերը, որով կը զրկումնք այնպիսի բժշկական ծանօթութենէ մը՝ որ առշուշ մէծ կարեւորութիւն ունի, քանի որ Տքթթ. Աւետումեանցի պէտք բժշկի մը հաստատ փորձառութեանն է արդիւնք:

Իւր այսպահ ուսումնակիրութեամբն հանգերձ Տքթթ. Աւետումեանց կ'երեւի թէ միանգամայն բազմալեզու ալ է. քաջ գիտէ եղեր Հայերէնը, գիտէ անգիտերէն, գերմաններէն, հնդկաստանցերէն, ինչպէս նաեւ բելութիւն եւ պիշտութեաններն եւ բնեկալերէն, եւ այս ամենին անբաւական համարելով այժմ ալ կը սորով եղեր գաղղիերէն եւ ուստերէն, կարողաթիւն կը մաղթենք իրեն:

Տքթթ. Աւետումեանց զարդիս կը գտնուի Կրաշէն իւր զգաբաժնին մէջ, որոն առնեն է Նր. 1. Balooch Bataillon, իւր ճարտար արուեստիւր մէծապէս գնահատուած Անգլիական Տէրութեանն եւ շատ սիրուած, զոր մէծառ պարծանաք կը յայտնեն համայն Հնդկահայք եւ ի մասնաւորի կարկաթահայք, յուսարի է որ մօս ժամանակէն Աւետումեանց բժշկ արժանանայ աւելի բարձր պաշտօններու, եւ հասնի ապա այն մեծ պատուցին որով Հաչակաւոր եղաւ երբեմ Պալմէիր Խշունաւոր Երան Տքթթ. Յովսէն մահանելի Յովսէնի հանցանեցին:

Անդա, 14. Ապրիլի 1896:

ՏՊ. ՎԱՀԱՐԱՄ ԹՈՐԴՈՒՄՆԵԱՆ



Ս Ա Ց Ե Ն Ա Խ Ա Խ Ա Կ Ա Ն

Armenische Grammatik von Hübschmann. Հայերէն Քերպականութիւնն է Հիւրցմանէ, Սաման Ա. Հայերէն ստուգապատմիթն. Հաստուած Ա. Հիւն այսիցն մէջ պարսկէրն եւ արաբէրն փոխանականն, լաացիք, Իրայտկուած է Արևոտէ, 1895. ՏՊ. 280, թղթական 5 մարկ = (7 ֆր.)

1 Հանդիւս Ապրիլի թիւ Յունիսի 1895 սուր. այ.

Jede Sprache sollte nach ihrer Eigentümlichkeit erkannt werden.
Delbrück.

Այս լեզուագէտներու գործելու մէջ կ'երպն եր, միեւնցն ամսնին մէջ նետել յատուին ու անյատուկը, առվրականն ու անսպորը: Լատիներէնի վրայ տեսնուած տառական մէկ երեւոյթը կը ջանային, օրինակի պազտաւ, Հայերէնի վրայ տեսնուած նման երեւութեավ մէկնել. երբ անգամեն ըլլար, խկին կը ապահուածէն թէ տատիներէն ու Հայերէնն նշնչն աղբիւրէ ծագում ունենան: Նոր քերականներն (Junggrammatiker) պապիսի արշաւանաց առջեւ թումիւ մը դրին, եւ առաջին անգամ գ. Կարպիսու, ջանաց յունարէնի քննութեան համար պանպիսի շաղէ մընթանալ, որ պիտի հաստատէր մեր միբոյիշ շեալ բնաբանը, թէ սամէն լեզու իւր առանձինն յատկութեանց համեմատ պէտք էր քընուիլ:

Բայց այս ճամբան կարծուածին չափ գիւրին չըր. ճախող փորձն առաւ կոսէն իւտակերէնի սահմանն վրայ, եւ թէնփէյ տափակեցաւ մատադիր բնել տայ թէ լիդուրի մը յատուի մաս զանգանելու ասեն հարկ է զգուշանալ երկու ծայրերէ. պյանին Համարիլ հեղունույն իւր լեզուաբունին ստացուածքն է, եւ ընդհանուր ուսուցուածքն չկարել, ինչ որ առանձինն լեզուի մը սեպՀամականութիւնն է:

Այսուղղութեամբ սկսած էր Պորֆ. Հիւրէնանի իւր Կարպականութեան, կողմանկց, քննել Հայերէնի հնչմանց, տառերու յասկութիւններն. եւ ասոր Համար հարկ էր նախ զուել հանել լեզուին մէշէն ամէն եկամուռ բառուին², որպէս զի մնացած հայ բառերու զանգառածին վրայ կենդրուանար քննութիւնը: Ուրիշ առժիւ խօսած ենք, թէ որ զարգաց կարեւոր է լեզուաբունական այս վիրահանութիւնը:

Խթէ հիւր քերականներն զայրէնն երաժեան լեզուացիքին պատկանող նշանակած էին, պատճառու էր Հայերէն բառերու վրայ երանեան լեզուաց յատկութիւնները նշանարելը: Նախ ուրեմն զաւելու գոգոզութիւնն սկսաւ պարսկէրէն, յունարէն, ասորերէն (կամ աւելի միշտ՝ սեմական) տարրները նշանակելով, որպէս

¹ Orient und Occident, I, 220 եւ յատուր:

² Սակայն լուս ուսուցութեան արժանի է պր կ'ետք. շնորհ ըստ առանձին լեզու հակիման բառուածանին բառերու հայերէնն մէջ մասէ կամ պայման բառերն են, Հայերէն բառների մը պատճառապատճ բառերու, վահան եւ երերու պայման է ի բոր հաստատաւ առ են պատճերը, որ առանց առաջ հայերէն լեզուն մասեւն անհարժին է, ինչ ուստի առանձինն առանց պարսկէրէնի եւ արաբէրէնի բառակարգներուն:

զի հայերէնի յատուկ կանուքառերու վրայէն հանուի:

Այս տեսութեամբ դիւրա կը մըռնուի
թէ հրցափ կարեւոր գործ է Հիւրչանի այս
քերականութիւնն, որուն առաջին մասը կը
կազմէ Ներկայ Հատորը: Թէպէս ինչպէս Bartho-
լումը դիմէլ կու ասոյ, «ըստ ինքան քերա-
կանութիւն մը չե՞ն, այլ պատրաստութիւն է
յաջորդ մասուն, որոնց մէջ պիտի ամբողջա-
պէտ չէ վելնախնի իւր այլբաւայլ մասնախնի ըստ
տեսութիւնները, — ուղղենո՞ւ ուղղեն իմները:

Այս 280 էջէ հազմուած տաղմնի հա-
տորը բանմուած է երեք մասերու իր Տայ
ստուգ պահանձնեան առաջին հաստած՝ չ Հին
Տայերէնի մէջ պարսկերէն եւ արաբերէն փոխ-
առեալ բառերու էջ 9—17 համառօս պա-
միկն տեսութիւն մը կայ, որուն մէջ 625—
585էն (Ք. 8.) սկսեալ Հայոց Պարաց եւ
Պարակից իշխանութեան տակնուածնելուն պատ-
մութեալ կ'աւապէն կ'աւապէն քիչ չատ փիտո-
ւութեան ժամանակն որոշեալ Համար. սակայն,
ինչպէս Պ. Հիւրշյան ինքնին իր խոսակամակի
(էջ 13), անկարելին է իւրաքանչիւր փոխառեալ
բառնի ժամանակը ճշդի Կանակել, — զ ոնէ
առ այժմ:

Առաջին մասին մէջ (էջ 17—91) կը մենութիւն 217 յատուկ անուններ, որոնց համար կ'ըստ ինքնին Տեղինակը (էջ 15). “Պարսկերէնին հայերէնին վայ ըրած ազդեցութիւնը լիովին մեկնելու համար, Հարկադրեցայ Հայոց՝ — ի մասնաւորի ազնուականաց + Պարսկէնինին փոխ առած անուններն ալ յառաջ բերել: Ասուր ալ տառ մէկն մասին Պարմեւաց ժամանակէն են, եւ առաջ աստանեան պարսկի նորագոյն ձեւէն ազդեցութիւն կելու:” Հաստատութեամբ ուսչած են իրենց հին ձեւը... Ասոնց վայ Կաւելը ցընեմ այն զուտ պարսկի անուններն ալ, որ ի Պարսկաստան կը գործածութիւն եւ հայ աղբէրշներու մէջ (Ժատենագրաց քով) կը գտնութիւն, որոնք ըստ նիգենան իրբ ասար բառ հոս շնչն վերաբարիս: Կ'արքէ որ ողովնենք այս բառերն ալ պարսկի հայերէն ձեւն անեն աւելի կը սորցընէ պարսկէրէն Նշանամ, եւ պարսկէրէն Հնանակութիւնների համար մեծաւուեն կառեւ ու ունենալու առաջնական մասը:

Այս յատուկ մնուներն ըստ մասին յաւել-
լում եւ փոփոխութիւնն կը կրէն եթէ եռուստին
Դրանեան, յատուկ մնուածո պիրո՞ց և ի ժա-

¹ Liter. Centralblatt, 1896, Nr. 18, S. 663.

digitised by

A.R.A.R.@

գծուարութեանց հետ կապուած է այս գործը, որ իրին տեղեակ մը Հարկ է թէ օտքութեալ պրոֆեսորը պայպիսի անշաղթելի լի գծուարութեան ազան կացուածնէ: Սակայն Հիւքընան իւր զըբին մէջ այս նեստամամբ ըրած անշարժութեամբն ձև է միայն եղան պակաս կը լրացնէ, այլ ճամբան իսկ մատնացցց կ'ըն թէ ինչպէս պէտք է Հայերէնի մեջ պարսկէրէն ծագում ունեցող բառերը զանազանի¹: . . .

“Թէ իրօք պատահը փոխառեալ են՝
կը վկային Հաւումները։ Այս ցուցումն իւրա-
քանչիւր բառին համար չեմ կնար յառաջ
բերել։ շատ դեպքերու մէջ որչափ գիւրին եր
թիւրեւս զայր ապացուցանելը, նշյափ աւելորդ
է։ Այս ցուցման առաջնագոտ ճամանակ յընդ-
հանուն ցցը տար բաւական է։ ամեն ինդղա-
կան դեպքի մէջ հարի է Հայեւրապահան
գլխաւոր ձեւը միաքը բերել, եւ քննել մեյ
մը ըստ հայերէնի ճայնական օրինաց զոր յա-
ռաջ բերած եմ “Հայերէն ուսումնափո-
թիւնը” երկասիրութեանս մէջ (էջ 57 եւ
յաջորդք), եւ զարձեալ մի եւ նյի բառը
(քննելու է) պարսկերէնի ճայնական օրինաց
համեմատ, զոր յառաջ բերած եմ “Պարսկերէն
ուսումնասիրութիւնը, երկիս մէջ (էջ 113 եւ
յաջորդք). եւ կը համոզի մարդ թէ միեւնոյն
բառն պարսկերէն ձեւը՝ հարիրին ինսուն-
ունին դեպքի մէջ հայերէնի ձեւէն ըորոշինն
ապարեր է, որպէսիւն պարսկերէնի ճայնական
որդէւներն է Հայերէնի ճայնական օրէնքներէն
սպազութիւն տարրեք են։ Պահանապէս բացա-
սրեմ։ Ենի համարիւ նայ ըլլայ, ինչուո՞ւ ըստ է-
ւուն ներ ըստունին նոյն ըլլայ, ինչուո՞ւ ըստ է-

Այս մասին մէջ յառաջ բերուած 686
բառերն ալ ամենողովին նոր ստուգ ապահով թիւն-
ներ չեն. ոչ. այլին այլ անգամներ իւր եւ ուրիշ-
ներու ուստամբակիրած բառերն ի մի հաւաքած
է Հիւրշման եւ վերստին իւր քննութենէն ան-
ցոցքն: Այս բային պիտի անցնին յաջորդ հա-
տուուներուն մէջ ուրիշ լեզուներէ (յունարէնէ,
ասորիքնէ) փոխաեաւ բառերն ալ:

Տակ երգորդ մասին մէջ՝ էջ 259—280,
Հաւաքուած են նոր պարսկէրէնէ եւ արաբէ-
րէնէ փոխառեալ բառ երրո, որոնց մրայ գաղտահար

3. Խորդավիճ ակերպանակ կը թողուրի այս կարծիքի,
բայ որով պարզութեն և հայրեն նախակ և աշխանաց
բարեկ, ամսով (եւ մասաւու պահ թու առաջ առաջ առաջ առաջ)՝
կարծէ իւ տառ, որ ոչ թէ հայր պարզուի, այս պարզուիը
հայտ փառ առաջ պայս ասս երբու Ենթարու թէի մը, որ
որ թէ երես կամ իւ տառ բարեկ էն Համար թէ մէք ու
նախակ, բայս ու մեռ առաջ առաջ բարեկ մէջ, ուր թէ պար-

մը տալով համար կը զնենք հոս քանի մը հատը.
ուղիւոյ, գուրուու, զարուէ, չնէն եւութիւ, մարդոն
(Արյուն), հաւատի, նորո, գործննոն, սինու եւայլի.
որոնք Հայու մը՝ Համար ամենեւին նշանակութիւն
չունին, եթէ աշքի առջև ունենակը յետին դա-
րուց Հայ մատինագիրներու տիսելը անկածու-
թիւնը, եւ ամենեւին շահագրգռութիւնն ըստին,
վասն զ՞ն ինչպէս կըսէ հեղինակը՝ էջ 280,...
այս ուսումնասիրութեան առարկան ոչ թէ մի-
ջն եւ նոր դարու մատինագրութեան քննու-
թիւնն է, այլ Հին Հայերէնը:

կը փակենք գիրքն այս համոզվածմբ թէ
առանձին պրոֆեսորն լւարջ մէկ երկասիրութիւնն
ունիմիք մեր առ ջեւը, որ թէ Հայերէնի քննու-
թեան նոր լուսաւորութիւնն կու տայ միայն, այլ
մեր շնորհ համարաթեան քածմանց իրաւունքն
իրեն գրաւելով, բաղադրեն կը կը պարթևացանէ
որ տառափ ի լցո ընծայէ պրոֆեսորն այս հայ
քերկանառութեան մացեալ մասերն ալ, որոնց
պիտի ծանօթացընթէք մեր ընթերցողներն, եւ
երբ Հանգիստն էջերն ազան մանե, խսկոյն
պիտի ներկայացնենք այս եւ յաջորդ մասերուն
թարգ մանեն թիւրու:

四 次 二 十 八

ԱՅս ամեն էլուստրացիոն թերթեց

1894 ԵՒ 1895 ՏՐԻՎԵՐ

*12. Աղանձնական գործությունների մասին

Եւ: Ա պատկերն է: Տի. 4: 1096 էլ. 7 թթ.:
[Քաղաք. «Արձ. թ. 12:】
13. — Կարգ աստորապաշտութեան Հայոս-
ւնաց Սուրբ Եկեղեցւոյ: Թ. ապօր. : Տի. 40 4:.
14. — « Ոժից օրացոց 1898 թուի: Տի. ապ-
օր. 80 4:

*16. — ա Հայուածական (պատի) օրացոյց

17. — — Նոյն՝ 1896 թուի: Ը տարի:

*18. — δημιώρ έτι πολιτεγγέ ζωγραφικήνεως
τέλεσθειν: Α. υπόρρ.: 8ψ.ξ 50 4..

19. Απρίλιοι μηδαμένων ωρών την πρώτη φορά στην Ελλάς ήταν οι
μηδαμένοι την ημέρα της γεννήσης της Αγίας Παρασκευής.

***20.** — **Նոյն՝ ժամանակից:**
***21.** **Առօթարակության ամենաքաղաքացիական**

*22. Այսուհետո Փերիաստի եղան. Թում-

Ալլայեան: Տպ.: ՏՊ 82 էջ. 25 կ.: